



**ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ ՀԱՅՈՅ**  
ՀԻՒՍԻՍԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ԱՐԵԼՄՏԵԱՆ ԹԵՍԻ  
**WESTERN PRELACY**  
**OF THE ARMENIAN APOSTOLIC CHURCH OF AMERICA**  
Archbishop Moushegh Mardirossian, Prelate  
Tel: 818-248-7737/8, Fax: 818-248-7745, E-mail: Prelacy@aol.com



## Ս. ՂԵՒՆԴԵԱՆՑ ՏՕՆԻՆ ԱՌԻԹՈՎ ԽՈՍԱԾ ԻՐ ՊԱՏԳԱՄԻՆ ՄԷԶ

**«ԵԹԵ ԲԾԱԽՆԴԻՐ ԵՆՔ Ս. ՂԵՒՆԴԵԱՆՑ ԵՒ ՎԱՐԴԱՆԱՆՑ  
ԱՉԳԱՅԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՈՒԹԵԱՆ ՈՒ ՊԱՏԳԱՄԻՆ,  
ԱՊԱ ՄԵՐ ԱՉԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐՆ ՈՒ ՍՐԲՈՒԹԻՒՆՆԵՐԸ  
ՍԱԿԱՐԿՈՒԹԵԱՆ ՉԴՆԵՆՔ»**

*Պատգամեց Առաջնորդ Սրբազն Յայրը*

Յայր Տօնացոյցին համաձայն, Երեքաբթի, 29 Յունուար 2008-ն, հաւատքի ու հայրենիքի, խղճի ու պատիկի պաշտպան հոգեւորականներուն՝ «սրբոց հարցն հոգեւորաց եւ քաջարի նահատակաց՝ ընդդեմ կրապաշտից, քաջայաղթ ախոյնից, ուխտապահ ժողովրդեան քաջալերող առաջնորդաց»՝ Սրբոց Ղեւնդեանց քահանայից յիշատակի տօնն էր:

Սրբոց Ղեւնդեանց տօնը նկատուած է նաեւ տօնը բոլոր հայ քահանաներուն: Առ այդ, Յիւսիսային Ամերիկայի Արեւմտեան Թեմի հոգեւորականաց ողջ դասը արժանաւորապես եւ մեծ շուքով տօնախմբեց իր նախնեաց տօնը զոյգ միջոցառումներով. Փասատինայի Ս. Սարգսի եկեղեցւոյ յարկին տակ, «Անտոն Անտոնեան» սրահին մեջ, առաւօտեան ժամը 10-ին մինչեւ երեկոյեան ժամը 6:00, տեղի ունեցաւ քահանայից Սիօրեայ Յամագումար, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ Թեմիս բարեխնամ Առաջնորդ՝ Բարձր. S. Մուշեղ Ս. Արք. Սարտիրոսեանի, իսկ երեկոյեան ժամը 7:00-ին՝ հանդիսաւոր սուրբ եւ անմահ պատարագ մատուցուեցաւ:

### **ԺԱՄԵՐԳՈՒԹԻՒՆ**

Քահանայից միօրեայ համագումարը սկսաւ գիշերային եւ Առաւօտեան զոյգ ժամերգութիւններով: Սրբոց Ղեւնդեանց նուիրուած հոգեթով շարականներուն ընդմեջն՝ խնդրուեցաւ նահատակ սուրբերուն բարեխօսութիւնը եւ անոնց աղօթքը՝ մեր կեանքերը ուղղափառ խոստովանութեամբ եւ իրենց վարքին պես ապրելու, մեր անձերուն մեջն փառաւորելու համար Յայրը, Որդին եւ Սուրբ Հոգին:

Ժամերգութեանց աւարտին, Առաջնորդ Սրբազն Յայրը նախ ողջունեց Թեմիս հոգեւորականաց դասը, ապա կատարեց հոգեւոր խորհրդածութիւն, Ղեւնդեանց քահանայից եւ այսօրուան քահանաներու

կեանքերը գուգորդելով եւ զանոնք դիտելով ու խորհրդածելով Եբրայեցիներու ուղղուած նամակի 5րդ գլխու 12-14 համարներուն ընդմէջն: Սրբազնը նախ բոլոր հոգեւորականներուն յիշեցուց Դպրեվասքեան իրենց անցեալի օրերը եւ քահանայ ձեռնադրութեան առաջին պահերը, երբ Ղետոնեանց քահանայից եւ Վարդանանց գօրավարաց շունչով տոգորուած իրենց հայեացըները ապագային կ'ուղղէին՝ երթալու եւ ծառայելու եկեղեցւոյ ու ժողովուրդին: Իսկ հիմա, մեր հայեացըները անցեալին դարձնելով, անգամ մը եւս կը նորոգուինք մեր ուխտին մէջ, եւ նոր յոյսով ու նոր տեսլականով առաջ կը նայինք՝ Աստուծոյ ծառայութեան մեր կեանքին մէջ՝ Աստուծոյ խօսքով ու հոգիով սպառագինուելու եւ միշտ աղօթելու որ ընկրկինք:

Առաջնորդ Սրբազնը ընդհանուր գիծերու մէջ բացատրեց Եբրայեցւոց նամակի գրարման պատճառներուն, հեղինակի հարցին եւ հասցեին մասին, ապա իր խորհրդածութեան առանցքը դարձուց ճշմարիտ քահանայութեան պաշտօնն ու պարտականութիւնը, միշտ քահանայութիւնը դիտելով յարաբերաբար մեծ քահանայապետին, որ մեր Տէրն ու Փրկիչն է, Յիսուս Քրիստոսը, յիշեցնելով քահանային վեհ կոչումը, Առաքեալին բարերով, թէ՝ «Ոեւ մէկը չի՛ կրնար ինքն իրեն քահանայապետութեան պատիւը առնել, այլ՝ Աստուծոյ է որ զայն այդ պաշտօնին կը կանչէ» (5.4): Վեհ կոչում է քահանայութիւնը. քահանային կոչումն ու պարտականութիւնն է ժողովուրդին ինդրանքները Աստուծոյ ներկայացնել, մինչդեռ մարգարեինը՝ Աստուծոյ պատգամները Աստուծոյ փոխանցել:

Վերոյիշեալ հատուածին մէջ Առաքեալը Աստուծոյ պատգամները կը նմանցնէ ճաշի. ոմանք, Աստուծոյ ամենատարրական պատգամները հասկնալու իրենց սահմանափակ գիտութեամբ կաթնկեր մանուկներու նմանցնելով, իսկ ուրիշներ Աստուծոյ խօսքին հասկացողութիւնը եւ հասունութիւնը ունենալուն համար կարծր կերակուրի վարժուածներու: Ասկէ մեկնելով, Առաջնորդ Սրբազնը մեկնաբանեց, թէ ով որ բաց միտքով եւ բաց ականջներով մտիկ չ'ըներ Աստուծոյ պատգամներուն, եւ առաւել՝ ամեն մէկ պատիկ դժուարութեան դիմաց կ'ընկրկի, կը յուսահատի, կը նմանի կաթնկեր մանուկի: Յայ քահանան իրաւունք չունի ընկրկելու, խարիսափելու, ետ և այելու կամ յուսահատելու: Եւ ատոր համար ալ իւրաքանչիւր հոգեւորական, որքան ալ յաջող ըլլայ իր ծառայական, յարաբերական, վարչական եւ ծիսական-արարողական կեանքին մէջ, եթէ զօրեղ հաւատք չունենայ՝ ոչ մէկ արժեք ունի: Քահանային առաջնահերթ կոչումը պիտի ըլլայ հաւատքով լեցուիլ, եւ Աստուծոյ հետ իր մտերմութեանը մէջ չափահաս ըլլալ: Ան որ կ'ուղէ Քրիստոսի ներկայութիւնը ապրի, չի՛ կրնար առանց տառապանքի ու առանց պայքարի ապրի, որովհետեւ մեր պայքարը աներեւոյթ ուժերու դէմ է, չարին ու իր արբանեակներուն դէմ է, անոնց միացող ու կործանող նետերուն տարափին տակ չենք կրնար դիմանալ՝ եթէ սպառագինուած չըլլանք Ս. Յոգիի գէնքերով ու գրահով: Ղետոնեանք Ս. Յոգույ սպառագինումը առին իրենց վրայ, եւ հաւատքի պատերազմը մղեցին: Այսօր մեզմէ իւրաքանչիւրը կոչուած է, իր ունեցած հաւատքի օրինակով առաջնորդուելու եւ ժողովուրդին օրինակ դառնալու: Լաւը ընենք, որպեսզի մեղադրուելու բան չունենանք: Արդ, մտերմութիւն ունենանք Աստուծոյ հետ՝ աղօթեական կեանքի նուիրուելով, եւ մնայուն

Կերպով Ս. Գիրք կարդանք՝ Աստուծոյ խօսքով նորոգուելու, Եղբափակեց Սրբազն Հայրը:

## ՀԱՄԱԳՈՒՄԱՐ

Համագումարի առաջին նիստը բացուեցաւ «Հայր Մեր»ով եւ «Իմաստութիւն Յօր, Յիսուս» աղօթք-խնդրանքով: Առաջնորդ Սրբազն Հայրը ողջունեց Թեմիս հոգեւորականները, շնորհաւորեց անոնց տօնը, ըստ որ այս օրը Ս. Ղեւոնեասց ոգին մեր կեանքերուն միախառնելու օր է, եւ հրաւիրեց բոլորը՝ միօրեայ այս համագումարի նշանաբան ընտրել հաւատքի կեանքին մեջ չափահաս, իսկ մեր վարքով մարդոց օրինակ դառնալը:

Տեղի ունեցաւ Դիւանի ընտրութիւն. ընտրուեցան Գերապ. Տ. Միւռոն Ծ. Վրդ. Ազնիկեան՝ ատենապետ, եւ Յոզ. Տ. Պարթեւ Վրդ. Կիւլիւմեան՝ ատենադպիր: Հայր Միւռոն նախ Դիւանին անունով շնորհակալութիւն յայտնեց Ներկաներուն, շնորհաւորեց Առաջնորդ Սրբազն Յօր անուանակոչութիւնը, ինչպես նաև քահանայից տօնը:

Համագումարի առաջին դասախոսութիւնը ներկայացուց Գերապ. Տ. Միւռոն Ծ. Վրդ. Ազնիկեան, նիւթ վերցնելով՝ «Մեր Եկեղեցական արարողութիւններն ու մեր ժողովուրդը»: Հայր Սուրբը նախ խօսեցաւ քահանայի ունեցած կոչումին մասին, ըսելով՝ «Հոգեւորականներուն պաշտօնն ու կոչումն է աւետարանել, ուսուցանել Աստուածաշնչական անժամանցելի ճշմարտութիւններ, բարոյական դաստիարակութիւն ջամբել, յուսադրել, միհիթարել: Իրեն յանձնուած բանաւոր հօտը «ոչխարի մորթով» գայլերէ պաշտպանել: Յատկապես մանուկներու, պատանիներու եւ երիտասարդներու, Հայ Եկեղեցւոյ պատմութեան եւ անցեալի հարուստ ժառանգութեան հաղորդ դարձնել եւ հոգեւոր հայեցի առողջ դաստիարակութիւն մատակարարել: Քրիստոնեական ուղղափառ հաւատքի եւ Հայ Առաքելական Եկեղեցւոյ վարդապետական, դաւանական, հայրաբանական եւ սրբախոսական ուսուցումներու գիտելիքներով զինել եւ իրաւամբ առաջնորդել ժողովուրդը աստուածամերձ, աստուածահաճոյ կեանք», մեջբերելով Առաքեալին խօսքը՝ «Եթէ մարդիկ սիրաշահելու ետեւ ըլլայի, Քրիստոսի ծառայ ըլլալէ կը դադրէի» (Գղ. 1.10):

Ապա Հայր Սուրբը խօսեցաւ քահանային ունենալիք նուիրական պարտականութեանց մասին, մեջբերելով Յովհաննես Սարկաւագ Վարդապետի բնորոշումը քահանայի անձին մասին, որ կ'ըսէ. քահանան է՝ «Բժիշկ, իրեշտակ, քաւիչ, վարդապետ, դաստիարակ, հայր, դայեակ, աւետարանիչ, հովիլ, գօրագլուխ, մարգիչ, լոյս, քարոզ, տնկագործ, մշակ, առաջնորդ, տեսուչ, իրաւիրակ, հաւատարիմ ծառայ, պահապան, գանձակալ, կերակրիչ, մատուակ, զգեցուցանող, նուիրիչ, միջնորդ, դատաւոր, հազարապետ, տնօրին, հանդիսապետ, որոշիչ, կամք Աստուծոյ, պաշտօնեայ, դէտ, ժառանգաւոր կատարիչ, խորհրդածու» (Սովերը Հայկականը, «Յաղագ Քահանայութեան եւ Քահանայից եւ Գյիւղ Նոցին»): Ապա տեղի ունեցաւ հաւաքական աշխատանք. իրաքանչիւր քահանայ հայր խորհրդածեց քահանայի կոչման մասին եղած այս բնորոշումներէն մի

քանիին մասին: Դասախոսութեան աւարտին, ըստ Էռլթեան քննարկուեցան Վրեւմտեան Թեմէն ներս յարուցուող ծիսական զանազան հարցեր:

Ժամը 2:00-ին տեղի ունեցաւ հաւաքական սիրոյ ճաշ, իիւրընկալութեամբ Փասատինայի Ս. Սարգիս Եկեղեցւոյ հոգիւոր հովիւին եւ հոգաբարձութեան, եւ պատրաստութեամբ՝ Տիկնանց Մարմինին:

## ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ Բ. ՆԻՍ

Ճաշի դադարէն ետք, ժամը 3:00-ին, համագումարի երկրորդ նիստը տեղի ունեցաւ: Յոգջ. Տ. Պարթեւ Վրդ. Կիւլիմեան ներկայացուց եւ գեկուցեց Ն.Ս.Օ.Ս.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի 2008 տարուան հայրապետական պատգամին մասին: Վեհափառը այս տարին հռչակած է Զրիստոնեական Դաստիարակութեան Տարի: Յայր Սուրբի գեկոյցն ետք, հոգեւորականաց դասը իր առաջարկները բերաւ, ամբողջ տարուան ընթացքին արժանաւորապես նշելու Զրիստոնեական Դաստիարակութեան Տարին՝ զանազան ժողովրդային ձեռնարկներով, դպրոցներէն ներս զանազան միջոցառումներով, դասախոսական շարքով եւ համերգով:

## ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

Յետ միջօրէի ժամը 4:15-ին, տեղի ունեցաւ Կրօնական ժողով, որ տեւեց մինչեւ ժամը 6:00: Քննարկուեցան մեր Թեմը յուզող զանազան հարցեր՝ ծիսական, կրօնական, կազմակերպչական, դաստիարակչական, պատասեաց ու երիտասարդաց խումբերու վերաշխուժացման, կիրակնօրեայի, դպրաց եւ սարկաւագաց դասերու վերակազմաւորման:

Յամագումարի աւարտին, Առաջնորդ Սրբազան Յայրը բարձր գևահատեց բոլոր հոգեւոր հովիւները՝ իրենց ամբողջանուեր ծառայութեան եւ համագուարին մասնակցութեան համար, անգամ մը եւս կոչ ուղղելով բոլորին նորոգուելու Աստուծոյ շունչով եւ հզօրնալու հաւատքով: Յամագումարը փակուեցաւ Երեկոյեան ժամը 6:00-ին, Առաջնորդ Սրբազան Յօր «Պահպանիչ»ով եւ «Աշակերտք Զրիստոսի» շարականի հաւաքական Երգեցողութեամբ:

## Ս. ՊԱՏԱՐԱԳ

Սրբոց Ղետոնդեանց Զահանայից տօնական այս հոգեպարար օրը պսակուեցաւ ու կնքուեցաւ Ս. եւ անմահ Պատարագով, զոր մատոյց Յոգջ. Տ. Պարթեւ Վրդ. Կիւլիմեան, իսկ օրուան պատգամը տուաւ Առաջնորդ Սրբազան Յայրը: Ս. Սեղանին սպասարկութեան, մոմակրութեան, քշոցակրութեան, բուրվառակրութեան եւ խորանէն Երգեցողութեան պաշտօնները կատարեցին Թեմիս քահանայ հայրերը: Ս. Պատարագին ներկայ էին Թեմիս Ազգային Վարչութեան ներկայացուցիչներ, Եկեղեցւոյ հոգաբարձական կազմը եւ հաւատացեալներու բազմութիւն մը:

Քարոզէն առաջ, Առաջնորդ Սրբազան Յայրը եւ հոգեւորականաց դասը Ս. Բեմ բարձրանալով Երգեցին Ս. Ղետոնդեանց նուիրուած շարականը, ապա Սրբազանը Երգեց »Զրիստոս Աստուած մեր«

բարեխօսութեան աղօթքը, յականէ յանուանէ յիշելով օրուան Կաթողիկոս Յովսէփ Յողոցմեցին, Սահակ Ռշտունեաց Եպիսկոպոսը, Բասենի Թաթիկ Եպիսկոպոսը, Վարդանաց շարժումին գլխաւոր հերոս Վանանդեցի Ղեւոնդ Երեցը, Աղքակի Մուշեղ, Բագրեւանդի Արշեն եւ Արծրունեաց Սամուել քահանաները, Քաջաջ Ռշտունի եւ Աբրահամ Արտաշատցի սարկաւագներն ու Եկեղեցւոյ բոլոր ընտրեալ պաշտօնեաները:

Առաջնորդ Սրբազն Յայրը քարոզի բնաբան ընտրած էր Ս. Ղեւոնդեանց Նուիրուած շարականին հետեւեալ տողերը. Ս. Ղեւոնդեանը՝ «Ամենուն քու Տերութեանդ Երկրպագել սորվեցուցին. մահուան չար իշխանին դեմ արիաբար պայքարեցան, պատերազմի պատրաստուելով չարին խաբեութիւնը խափանեցին, մեզի կենաց ջուր ըմպել տուին, մեղքի կրակը մարեցին»: Սրբազնը անդրադարձաւ Ս. Ղեւոնդեանց եւ Ս. Վարդանանց յանձնառութեան, ոգիին ու հաւատքին մասին, որոնք ի գին իրենց անձերու պատարագումին՝ մարտնչեցան չարին ու խաւարին դեմ, պահպանելու համար հայոց ազգային արժանապատուութիւնը եւ հաւատքի սրբութիւնը: Վարդան Զօրավար ուզեց այսպիսի գործ մը կատարել, որ ոչ միայն տուեալ ժամանակին, այլ յաւիտեան պիտի պատմուեր ու հայ ժողովուրդի գալիք բոլոր մարտերը պիտի ներշնչեր: Արդարեւ՝ Վարդանանց այդ հաւատքի ու հայրենիքի արժանապատուութեան ոգին էր որ ներշնչեց Դաւիթ ԲԵկերը, Սարդարապատի քաջերը եւ Արցախի դիցավանամարտը: Ս. Ղեւոնդեանց եւ Ս. Վարդանանց հաւատասիրութիւնն ու հայրենասիրութիւնը զգեստներ չեին, այլ անոնց արիւնին մեջ միախառնուած աւիւն ու աւիշ: Անոնք պատրաստ եին իրենց պարանոցները իրենց մարմիննեն բաժնուած տեսնելու, քան Քրիստոնեական հաւատքը՝ իրենց հայութենեն: Ասոր համար էր, որ կ'ըսէին՝ այս հաւատքն ոչ ոք կրնայ մեզ խախտել՝ ո՛չ իրեշտակները, ո՛չ մարդիկ, ո՛չ հուրը, ո՛չ սուրը, ո՛չ ջուրը եւ ոչ մեկ պատահար: Անոնք բարձրագոյն կը յայտարարէին, թէ Աւետարանը իրենց հայրը կը ճանչնային, իսկ Յայաստանեայց Առաքելական Ս. Եկեղեցին՝ իրենց մայրը:

Ս. Ղեւոնդեանց եւ Ս. Վարդանանց տօնը ներշնչումի, ազգային արժանապատուութեան, զոհաբերումի, հաւատքի մաքառումի, հայութեան պահպանաման եւ բոլորանուեր ծառայութեան տօնն է: Ապա Սրբազն Յայրը կոչ ուղղեց բոլորին, ըսելով. «Եթէ բծախնդիր ենք Ս. Ղեւոնդեանց եւ Ս. Վարդանանց Ազգ. արժանապատուութեան ու պատգամին, ապա մեր ազգային արժեքներն ու սրբութիւնները սակարկութեան չընենք»:

Պատարագի աւարտին հոգեւորականներու դասն ու հաւատացեալները միասնաբար երգեցին քաջամարտիկ Վարդանանց Զօրավարաց Նուիրուած շարականներ ու ազգայնաշունչ երգեր՝ «Իմ հայրենեաց հոգի Վարդան», «Թէ հայրենեաց պսակադիր», «Ճիմի՞ Էլ լուենք»: Իսկ աւարտին երգուեցան «Ի վեհ բարձանց», «Կիլիկիա» եւ «Մեր հայրենիք» մաղթերգները:

Ս. Պատարագի աւարտին, «Անտոն Անտոնեան» սրահին մեջ տեղի ունեցաւ պատշաճ հիւրասիրութիւն՝ Ս. Սարգիս Եկեղեցւոյ Տիկնանց Միութեան կողմէ: Ընթրիքի ընթացքին շնորհակալական խօսքերով հանդիս Եկան Եկեղեցւոյ հոգեւոր հովիւը, հոգաբարձութեան փոխ-ատենապետը,

Տիկնանց Միութեան ատենապետուիին, իսկ հոգեւորականները ազգային հայրենասիրական երգերով ճոխացուցին սիրոյ ընթրիքը:

Միօրեայ հոգեպարար համագումարը Վերջ գտաւ «Սարդարապատի Քաշեր»ու Երգեցողութեամբ, ապա բոլորը մեկնեցան իրենց տուները՝ գոհունակ սրտով Եւ Ղետոնդեանց Քահանայից ոգիով ու շունչով ներշնչուած ու զօրացած:

**Պ.Վ.Կ.**